

պէս հոս, երբեմն ալ «փոքր թուական» ինչպէս 1288ին Լեւոն Գ.ին ճննովացոց տուած հրովարտակին լատիններէն օրինակին մէջ կը տեսնուի «Parvus millesimus» փոքր թուական եւ կամ ժամանակագրութիւն Հռոմայեցոց, այսինքն Յունաց: Այսպէս է նաեւ Լեւոն Ե.ի Սիկիլիացոց տուած ուրիշ մէկ հրովարտակին մէջ:

Ս. Ս.



### Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Բ Թ Ի Թ Կ Գ Ո Կ Տ . Ս Տ Ե Փ Ա Ն Փ Ա Յ Ա Ա Ս Լ Ա Ն Ե Ա Ն

(Հարսնախոսիւնն)

Դոկտ. Ստեփան Ասլանեանի անունն անմիջապէս կը լուրի ամէն կողմ, եւ ազգային շրջանակի մէջ ալ կը սկսի մեծ գովեստներով բերնէ բերան տարածուիլ: Կարեւոր անձնաւորութիւն մը կը նկատուի նա շուտով, եւ ահա կը հրաւիրուի Ազգային վարժարաններու տարեկան Հարցաքննութեանց, ինչ որ մեծ պատիւ մը, մեծ շնորհ մը կը համարուէր դեռ քմահաճ ավիրաներու տգիտափառ ակումբներուն մէջ, որոնց խաւար ու յետադէմ արարքներուն դէմ արդէն սկսած էր պայքարիլ Դոկտ. Սերվիլէն, գրելով իր «Բարոյական Սկզբունք» ընտիր տետրակը<sup>1</sup>, զօրավեգ ունենալով իրեն մեծանուն Յակոբ Կրճիկեան, որ ինչպէս գիտնք, Ազգ. Սահմանագրութիւն մը յօրինելու գաղափարին յղացողն եղած է 1854—1856<sup>2</sup>, Սերվիլէնի, Ռուսինեանի, Պալեանի եւ Օտեանի հետ, եւ այն թուականէն առաջ ալ, 1847ի Հոգեւոր եւ Գերագոյն ժողովներու հաստատութեան կայսերական բարձր արտօնութիւնը ձեռք բերած է<sup>3</sup>:

Ստեփան Ասլանեան իւր բժիշկ ընդունուած տարին կը հրաւիրուի ներկայ գտնուիլ Իւսկիւտարի Ս. Կարապետ Եկեղեցոյ դպրոցին տարեկան Հարցաքննութեանց, մասնաւոր տպուած հրաւիրագրով՝ որ խաչատուր Պարտիզպանի ձեռագիր ստորագրութիւնը կը կրէր, եւ զոր Դոկտ. Ասլանեան այն տարիէն ի վեր իբրեւ

թանկագին ինչ պահած ըլլալով, 1896ին զայն ինձ տուաւ. հետեւեալն է այն.

### Հ Ր Ա Ի Է Ր

Ա. Արժանայարգ Ստեփան Աղա Ասլանեան

Ի հանդէս հարցաքննութեան Ուսանողաց դպրոցի սրբոյն Յովհաննու Կարապետի յուսկիւտար յաւուր շորեքշաբաթի Սեպտեմբեր 8 յերրորդ ժամու:

(1847)

Տնօրէն դպրոցին

Խ. ՊԱՐՏԻԶՊԱՆ

Իւսկիւտարի համալուար ճեմարանն էր սա, որ քանի մը տարի փակ մնալէ յետոյ՝ վերաբացուած<sup>1</sup>, իւր միամեայ կրթական վիճակին համարը կ'ուզէր տալ Ազգին:

Սիրով կ'ընդունի Ասլանեան իրեն եղած հրաւերը, եւ հակառակ իւր բազմազբաղ վիճակին, կը շտապէ երթալ ճեմարան, որուն փակման համար 1841էն ի վեր խորապէս տխրած, սկսած էր եւ մեծ ուրախութիւն մ'ունենալ անոր վերաբացումին համար, որ 1846 Հոկտեմբեր 1ին տեղի կ'ունենար Մատթէոս Պատրիարքի ջանքով եւ շնորհիւ ազգային ուսումնականներու:

Ստ. Ասլանեան ինչպէս ինքը կը պատմէր, շատ գոհ կը մնայ ճեմարանի տարեկան հարցաքննութիւններէն, զորս արդիւնք կը համարէր եռանդուն աշխատութեան ծանօթ գիտնական Խաչատուր Պարտիզպանի, որ՝ Տէրոյեցի տեղ Տնօրէն կարգուելով, քիչ ատենուան մէջ վարժարանի ուսումնական մակարդակն յոյժ նախանձելի վիճակի մը հասուցած էր:

Ասլանեան՝ սոյն զգալի յառաջագիմութեան հանդէպ, ալ աւելի սիրով կը կապուի ճեմարանին, եւ կը խոստանայ չզլանալ եւ իւր աջակցութիւնը, զոր դժբախտաբար չի կրնար իրագործել, զի հուսկ ապա կը թողու Կ. Պոլսը կայսերական բարձրագոյն հրամանաւ, եւ արդէն ճեմարանն ալ երկար կեանք չ'ունենար<sup>2</sup>:

1847 Սեպտեմբերին է որ Դոկտ. Ստեփան Ասլանեան իւր աւարտակից ընկերներով, եւ առաջնորդութեամբ Կ. Պոլսոյ բժշկական վարժարանի դասատուներէն Դոկտ. Սփիցերի,<sup>3</sup> կը մեկնի Կ. Պոլսէն դէպ ի Աւստրիոյ մայրաքաղաքը, հոն նոր քննութիւններ անցնելու եւ տեղւոյն բժշկական Համալսարանէն ալ վկայա-

<sup>1</sup> Ցպուած է նախ 1844ին՝ ի Կ. Պոլսու, յետոյ 1846ին եւ դարձեալ 1851ին:

<sup>2</sup> «Մեղու» Հանդէս կիսամեայ, թիւ 8, 1856 Գեկտ. 31, էջ 173—175 եւ «Մասիս», եւ «Ժամանակ», Կ. Պոլսոյ Հոկտ. ամսոյ 1865:

<sup>3</sup> «Հայաստան», Կ. Պոլսոյ թիւ 15, 5 Հոկտ. 1846 եւ «Պատմ. Աւետիս Պէրպէրեան», էջ 309:

<sup>1</sup> «Հայաստան», Կ. Պոլսոյ թիւ 15, 5 Հոկտ. 1846 եւ «Պատմ. Աւետիս Պէրպէրեան», էջ 309:

<sup>2</sup> «Պատմ. Ս. Փրկչեան Ազգ. Հիւանդանոցին», Բ. քէշեանի էջ 75—76:

<sup>3</sup> «Հայաստան», Բ. տարի, թիւ 62, 30 Օգոստոս 1847:

կան առնելու, ինչպէս հրամայած էր Սուլթան Մէճիտ կայսրը:

Տխուր եւ մտահոգ կը մեկնի Ստ. Ասլանեան և Պոլսէն. տխուր՝ հեռանալով ազգային շրջանակէն, ուր ինքն ալ կ'ուզէր մնալ, եւ մասնակից ըլլալ այն կարեւոր գործառնութեանց, զորս տակաւ կը սկսէին Սերվիզէն, Կրճիկեան, Աշաթոն, Օտեան եւ ուրիշներ. մտահոգ՝ մտածելով թէ պիտի կարենա՞ր յաջողիլ նաեւ Վիեննայի մէջ, պարապը չհասնելու համար այն գովեստները, այն ծափերը՝ զորս խլած էր Սուլթանի ներկայութեանը, եւ իրագործելու համար այն յոյսերը՝ զորս իւր արենակից ազգայիններն ունէին իր վրայ: Սակայն յաջողութիւնը գրկաբաց կը սպասէր իրեն հոն ալ, յաջողութիւն՝ որ ոչ միայն Ստեփան Ասլանեանի անունը բարձրացընելով բարձրացուց, այլ եւ Հայ Ազգին ալ եղաւ պատմական փառք մը եւ ամբողջ պարծանք:

Վիեննա հասնելով Ս. Ասլանեան երկու երեք ամիս կը հետեւի բժշկական Համալսարանի դասերուն եւ կը շրջի այլեւայլ հիւանդանոցներ, ու ընկերներուն հետ կը պատրաստուի նոր քննութիւններու, որոնց առաջինը կու տայ 1848 յունուար 5ին: Այս առաջին քննութիւնը շատ մեծ յաջողութեամբ կը պսակուի, ասոր մանրամասն պատմութիւնը կը թողունք որ պատմեն այդ քննութեան սկանառես վկանները, Վիեննական Միթիթարեան Միաբանութեան Հայրերը, որոնք իրենց «Ներուպա»<sup>1</sup> անուն լրագրին մէջ՝ այն ատեն կը գրէին հետեւեալը.

«Օսմանեան տէրութիւնն ասկից քանի մ'ամիս յառաջ նոյն դպրոցին մէջ՝ ուսումնին լիցնուցած ու վարդապետութեան (docterat) վկայական (diplome) առած երեսասարգներէն չորս հոգի, այսինքն Աբիֆէֆէնտի, Ասլանեան Պ. Ստեփանը, Եանովիչեան Պ. Գրիգորը ու Աբրիլով Պ. Նիկողայոսը (որոնցմէ առաջինը ինչպէս յայտնի է օսմանցի է, երկրորդն ու երրորդը հայազգի. ու չորրորդը՝ յոյն) ընտրեց, ու նոյն դպրոցին առաջին դասաւանդ Պ. Սփիցերին հետ այս մայրաքաղաքը խրկեց: Տէրութեան նպատակն աս էր որ, իմանալ թէ արդեօք իր դպրոցին բժիշկ ընդունած մարգիկը՝ Եւրոպայի աս հռչակաւոր համալսարանն ալ կ'ընդունի թէ չէ: — Աս չորս երեսասարգները Վիեննա հասնելէն մէկ երկու օր վերջը բարձրագոյն դրան դեսպանը բարձրապատիւ Շէքիպ էֆէնտին ձեռքովը Աւստրիայի տէրութեան առաջին պաշտօնեան՝ բարձրագատի Մեդեաճիկ իշխանին ներկայացան: Բարձրագատի իշխանը զիրենք սիրով եւ պատուով ընդունեցաւ ու իրենց վախճանին հարկաւոր եղած հրամանները տալէն վերջը, աս նշանաւոր խօսքը գրուցեց «Գացե՛ք, ըսաւ, աշխատեցե՛ք ձեր միջնորդութեամբ Լարոպա՝ Տաճկաստանին, Տաճկաստանն ալ իրեն ուսմանց մէջ ըրած յառաջադիմութիւնը պիտի ձանձնայ»: Նոյն օրէն մինչեւ հիմա երկու ամիսի չափ յիշեալ երեսասարգները բժշկականութեան առաջին

խիստ քննութեան վերաբերեալ ուսումնըները համալսարանին մէջ միօրինակ քաղաւածք ընելէն ու աղէկ պատրաստուելէն ետեւ, ամառոյս 5ին քննութիւններն ըրին: Քննութեան առաջի օրը թէ քննիչներուն եւ թէ քննուելիքներուն կողմանէ հրաւիրեալ էին բարձրագատի Շէքիպ էֆէնտին, Յովսէփեան Տեմաւանին վերակացուն Պ. Պիշոֆ, բարձրագատի Մեդեաճիկ իշխանին բժշկապետը Պ. Էէկէր. եւ բժշկական կարողութեան (faculté) անդամներէն երեւելիները: Երկրորդ օրը աս անձինքը, եւ միանգամայն բարձրագատի Մեդեաճիկ իշխանին կողմէ եկած պաշտօնատար մը, եւ համալսարանին բժշկականութեան դասաւանդներուն գունդը, քննութեան զարգարուն սրահին մէջ եկան ժողովեցան: Քննուելու երիտասարդները Օսմանեան տէրութեան փառքն աւելցընելու եւ իրենց առատաձեռն ու բարեբար Սուլթանին պարծանք ըլլալու գեղեցիկ նախանձաւորութեամբ յեցուած գովելի համարձակութեամբ մը քննութեան սրահը մտան, ու ետեւէ ետեւ ամէն մէկը մէկ ժամ մէկ քառօրը քննուեցան. նախ Աբիֆէֆէնտին, երկրորդ՝ Պ. Ասլանեանը, երրորդ՝ Պ. Աբրիլով ու չորրորդ՝ Պ. Եանովիչեանը, քննող դասաւանդները ասոնք էին. Պ. Հիրզը, Պ. Չերմաք, Պ. Գեօրգենի, բժշկական կարողութեան տասնապետն (doyen) ու գահէրէցը: Իսկ աս առաջին քննութեան նիւթերն էին անդամահատութիւն (anatomie), բարեգիտութիւն կամ մարդակազմութիւն (physiologie) ու ախտաբանութիւն (pathologie): Քննութիւնն ան աստիճան խիստ ու անաչառ եղաւ որ եթէ քննուողները բժշկականութիւնը կատարեալ աղէկ սոված չըլլային, անկարելի էր որ կարող ըլլային դիմանալ: Ի վերայ այս ամենայնի այսպէս քաջ հանդիսացան որ թէ քննիչները եւ թէ հանդիսականները գրեթէ ամէն մէկ պատասխան տուած ատենին Ազնիւ (bravo!) կը կանչէին, ու իւրաքանչիւր քննուողը լմնցուցած ատեն՝ զանազան խօսքերով կատարեալ գոհ ըլլալին կ'իմացընէին:

Չորս արեւելեան, գլուխին ֆէս, մէջքերին թուր, Վիեննայի գերմանական համալսարանին մէջ, իրենց մայրենի լեզուաւը խօսելու պէս քաջ գաղղիներէն խօսելով՝ բժշկականութեան մէջ քննութիւն կ'ընեն. աս ամէն պարագաները՝ հանդէսը այնպէս սիրուն ըրին, որ ներկայ գտնուող 200ի շափ հանդիսականները ամբողջ հինգ ժամ (կէսօրէն վերջը ժամը 3էն մինչեւ 8) տեղերէն չարժեքով սիրով մտիկ կ'ընէին: — Ամէնքը քննուելէն վերջը՝ բժշկական կարողութեան տասնապետն ոտք ելաւ ու բոլոր հանդիսականներուն կողմանէ քննուողներուն վրայ ունեցած գոհութիւնը յայտնուեց համար աս խօսքս ըսաւ. «Վիեննայի բժշկական կարողութիւնը ձեր քննութեան վրայ մեծապէս գոհ եղաւ, ու ամենքնիկ ալ շատ քաջ կը ձանձնայ: Ամէնքս ալ ձեր եւ կոստանդնուպոլիս ձեզի ընկեր եղող բժիշկներուն արիւնքն իմացանք: Առաջին քննութիւննիկ շատ աղէկ յաջողեցաւ. ատրակոյս չունիմ որ երկրորդ ալ պիտ'որ յաջողի»: Ասոր վրայ բարձրագատի Շէքիպ էֆէնտին, Օսմանեան տէրութեան կողմանէ Վիեննայի բժշկական կարողութեան շնորհակալ ըլլալէն վերջը բարձրագատի Մեդեաճիկ իշխանին կողմանէ եկող պաշտօնատարն ալ այսպէս խօսեցաւ. «Թէպէտ ես Բժիշկ չեմ, ըսաւ, բայց քննուողներուն անվեհեր ու ճոխ պատասխան տալը, ու քննիչներուն դէմքն ու խօսքերը զիս կը համոզեն որ այս երիտասարդ Պարոնները իրենց զորքը աղէկ կատարեցին. ատանկ ալ պիտ'որ ըսեմ, ըսաւ Բարձրագատի իշխանին»: Ասկից վերջը քննուողներն ալ իրենց շնորհակալութիւնն ըրին, ու հանդէսը կատարուեցաւ:

Ասով բոլոր Եւրոպա տեսաւ Օսմանեան տէրութեան ու մեծափառ Սուլթանին ուսմանց վրայ ունեցած մեծ փութոյն պտուղը: Աս հանդէսը մեծափառ Սուլթան Ալպա-Իւլ Մեճիտին վարուցը մէջ գեղեցիկ թերթ մը պիտի կայուցանէ, նոյնպէս մեր ազգային պատմութեան մէջն ալ երեւելի դէպք մը պիտի համարուի:

<sup>1</sup> «Ներուպա», Թի. 3, 1848:

<sup>1</sup> «Ներուպա», Թի. 3, 1848:

Քանի մը ամիս յետոյ, նոյն տարւան Յու- նիսին վերջին քննութիւն մի եւս կ'անցընեն մեծ յաջողութեամբ, որու մասին դարձեալ «ԱՐՄՈՒ- պլա» լրագրին մէջ կը կարդանք հետեւեալը.

27/15 Յունիս 1848:

Լրագիրներու աս տարւան երրորդ թիւին մէջ՝ Ղալաթա Սարայի զգործը բժշկութիւն սորվող չորս երիտասարդներուն հոս դալը, ու առաջին անգամ քաղ- քիս համալսարանին մէջ պարծանք քննութիւն ընելը պատմեցին: Աս անգամ վերջին քննութիւններն ու վի- ճարանութիւններն նոյնպէս պատուով ընելէն վերջը բժշկութեան վարդապետութեան աստիճանն ընդունել- նին կը ծանուցանենք: — Բուն քննութիւնը ամնոյս 7ին կատարուեցաւ. բայց աս անգամ Վիեննայի քա- ղաքային վիճակին համար, ու բարձրագատիւ Շէքիպ Էֆէնտիին հոս չգտնուելուն պատճառաւ՝ առաջին անգամուան պէս հանդիսութեամբ չեղաւ: Քննիչ հինգ դատաւորներն զատ՝ ներկայ եղող անձինքներն էին, բժշկական կարողութեան գահերէցն ու գահերէցին փո- խանորդը, եւ նոյն կարողութեան տանապետը: Քննու- թեան նիւթերն էին ախտաբանական անգամահատու- թիւն (anatomie pathologique), ներքին ախտաբանու- թիւն (pathologie interne), դեղաբանութիւն (phar- macologie), տարրաբուժութիւն (chimie). ախտաբա- ժութիւն (ophthalmoiatrie): Ամէն մէկ աս նիւթերուն դաստուն իւրաքանչիւր քննուողը քառորդ մը քննե- լէն վերջը՝ գահերէցը, գահերէցին փոխանորդը, ու կա- րողութեան տանապետը, զատ զատ իւրաքանչիւր քննուողին մէյ մէկ քառորդ բժշկականութեան վրայ քննութիւն ըրին. այնպէս որ ամէն մարդ երկու ժամ քննուեցաւ: Քննուելուն կարգն ու քաջութեան աս- տիճանն աս է:

- Արիֆ Էֆէնտիին առտուան ժամը 8էն մինչեւ 10 քննուեցաւ, ու քաջ (bien) ելաւ:
  - Պ. Սաեփ. Ասլանեան ժամը 10էն մինչեւ 12 քննուեցաւ, ու ամենաքաջ (très-bien) ելաւ:
  - Պ. Նիկ. Աբրիովֆ կէս օրէն ետքը ժամը 3էն մինչեւ 5 քննուեցաւ, ու ամենաքաջ ելաւ:
  - Պ. Գրիգ. Եանովիչեան ժամը 5էն մինչեւ 7 քննուեցաւ ու քաջ ելաւ:
- Քննութիւնը լմնայէն վերջը բոլոր քննիչները ամէն մէկ քննուողին վրայ իրենց շատ գոհ ըլլալը ցու- ցուցին:

Թեպէտ աս կերպով աս չորս բժիշկները ըրած երկու քննութիւններովսին իրենց ուսմանցը տեղեակ ըլլային բժշկական կարողութեան դասատուներուն ու գիտաւորներուն առջեւը յայտնի ցուցուցին. բայց հա- մալսարանէն վարդապետութեան աստիճանն ընդունելու համար՝ պէտք էր որ նոյն կարողութեան բոլոր անդամ- ներուն ալ ցուցընեն: Աս ալ կատարեցին ամառը 15ին համալսարանին քննութեան սրահին մէջ, բոլոր բժշկա- կանութեան դժուարին նիւթերուն վրայ հրապարակաւ վիճարանութիւն ընելով: Ամէն մէկը վիճարանութիւնը չկասած՝ մէյ մէկ ճառ խօսելով՝ Վիեննա գալուն պատ- ճառը, ու զանազան պարագաները զրոյցելէն ետեւ՝ ճառը, ու զանազան պարագաներուն շնորհա- բժշկական կարողութեան եւ դասատուներուն շնորհա- կարութիւններն յայտնեցին. անկէ ետքը համալսարանին անդամներէն երեք հոգւոյ հետ կէս կէս ժամ վիճելին, յարթող հանդիսացան, եւ այս անգամ ամէնքն ալ հաւասարապէս ամենաքաջ ճանչուցան: Վիճարանու- թիւնը լմնայէն ետեւ՝ կարողութեան տանապետը ա- մէնուան կողմանէ յայտնեց որ իրենց գիտութեան վրայ չափէ դուրս գոհ է, ու զիրենք վարդապետութեան աստիճանն ընդունելու արժանի կը համարի:

Քանի մը օր վերջը ամնոյս 20ին, աս վարդապե- տութեան աստիճանը տրուելուն հանդէան ալ կատա- րուեցաւ: Այնօրէն յառաջ ժամը 10ին նոյն քննու- թեան սրահին մէջ ժողովուցան համալսարանին գահե- րէցին փոխանորդը բուն գահերէցը ստիպողական պատ- ճառի մը համար չէր կրցեր գալ, չորս կարողութեանց (աստուածաբանութեան, իրաւանց, բժշկականութեան

ու փիլիսոփայութեան) տանապետները, ուրիշ քանի մը երեւելի բժիշկներ եւ քանի մը բարեկամներ: Ամէնքը նստելէն ետեւ՝ չորս բժիշկներէն մէկը ամնուն կողմանէ խնդրեց, որ որովհետեւ զիրենք վարդապետութեան աս- տիճանի արժանի տեսան, հաճին նաեւ աս աստիճանը իրենց շնորհելու: Ասոր վրայ համալսարանին կողմանէ մէկը վարդապետութեան գաւազանը ձեռքը առած՝ ի- րենց մտեցաւ, ու երգման ձեւ մը կարդաց, որուն մէջ իրենց պաշտօնը աղէկ ու հաւատարմութեամբ կատա- րել կը խոստանային: Ընթերցումը լմնայէն եւ իրենք խոստումն ու երդումը ընելէն վերջը Պ. Ինտլիչէր համալսարանին կողմանէ զիրենք բժշկականութեան վար- դապետ անուանեց: Իր խօսքին մէջ իրենց փոյթն ու գիտութիւնը զովելէն վերջը յորդորեց որ ինչպէս մին- չեւ հիմայ իրենց քննութեամբն ու վիճարանութեամբը իրենց ձեռք բռնող բարձր ինքնակալին, իրենց ազգին ու հայրենեացը եւ իրենց անձանցը պարծանք եղան. այսպէս ալ ասկէ վերջը պարտքերնին աղէկ ու հաւատարմու- թեամբ կատարելով ու գիտութիւնը նոյն պարծանքը աւելցընե- լու ջանան: Պ. Ինտլիչէր իր խօսքը լմնցընելէն ետեւ՝ դարձեալ նորընտիր վարդապետներէն մէկը ամէնուն կողմանէ աս իրենց տրուած աստիճանին համար շնոր- հակալ եղաւ: Հանդիսութիւնը լմնցուց բժշկական կարողութեան տանապետը ճառ մը խօսելով, որուն մէջ շատ անգամ իրենց գիտութիւնը, կարողութիւնը գովեց, միանգանայն մեծամեծ գովութիւններ տուաւ մեծափառ Սուլթանին իրենց կրթութեան ու գիտու- թեան այսպէս փոյթ տանելուն համար, եւ զիրենք յոր- դորեց որ պարտքերնին աղէկ կատարեն: Ասկէ ետքը համալսարանին արձանագրին (քիւթիւկին) մէջ ամէն մէկերնին իրենց ստորագրութիւննին դրին, եւ երկու օրէն ետեւ վկայականին (diplome) առին:

Եւ այսպէս ուրեմն Ս. Ասլանեան իր ընկեր- ներով մեծապէս յաջողած, կը վկայուէր Doktor բժշկական համալսարանէն Վիեննայի:

Գոկտ. Ասլանեան Վիեննա անցուցած օրերուն մէջ իւր արուեստին հետամուտ լի- նելով հանդերձ, կը յաճախէ միշտ Միխիթա- րեանց Միաբանութեան վանքը, ուր շատ լաւ ասպնջականութիւն մը կը վայելէ այն ատենի Աբբաճայր Արիստակէս Աբբեպոս. Ազարեանէ, Նշանաւոր անձէն, որ գԳոկտ. Ասլանեան մեծա- պէս կը գնահատէ, եւ կը պահանջէ որ վան- քին այցելուաց տետրին մէջ գրէ նա իր անունը: Եւ Ստ. Ասլանեան կարձանագրէ հոն հետեւ- եալ լուռ տողերը.

Ստեփան Ասլանեան ի Կ. Պոլսոյ  
1847 հոկտ. 18/30:

զոր կարդացի ես 1899ին, երբ առիթ կ'ունե- նայի այցելել այդ վանքին, եւ նոյն այն տետրին մէջ, Ստ. Ասլանեանէ կէս դար վերջը, ես ալ պատիւ կ'ունենայի գրել իմ ստորագրութիւնս:

(Հարոսնակէի:) ՎՐԷՍ

